

5.

Արդրուց տիրապետութեան ժամանակ՝ ներք Մամաւանի կամ Տարօնյ Մամիկոնեան տան պատմութեան ամբողջակա շանհնք առնելիու ձերակ կոյսր մահուրեն եռքը՝ հազի կրցաւ կոստա կոյսր զայս քանի մը տարի ալ պահել (650)։ Սերեսի պատմութեան համեստ Աշոմյոյեցոյ կովանի կովանակը Մաշէլ Մամիկոնեան իշխանի, որ՝ Համբերի զայս Մամիկոնո սոյսպետո մնչեւ կողքին մղելին եռքը (653)՝ մասու Թեզոց որս Վահենեայ Շատունեաց իշխանն հետ, որ Մամիկոնի խմբութեան հետ գաշտիր եղաւ էր։ Յա տարածուուին պատերացը քի մը ժամանակ ալ յառաջ տարա ուրիշ Մամիկոնեան մը՝ Համազապ Կիրապալուոր որդին Դամիթի Գեւոնդ Քիմիկը Եր Մամիկոնեան ու Բագրատունեան մէջ խորամա հակառակութիւն մը կար ։ Բայարատո իշխանան հին տանն ամէն անգամ Հայոց մեծամեծաց անկախ ըլլալու երեան նենաց բազմակը մեղմու ու հանդարացնեան կ աշխատար եւ նանդարամ Արդարուց կողը կը բանի, որով եւ որ որ իւր ճիմաթիւր կ աւելար, իսկ անդին Մամիկոնեանց իրենց ընունեկին տեղն Տարօնէն արտօքուած, Բարձր Հայոց իւնապաւաները կ Թափառէին առանց հասունակայու նենացնեան եւ իրենց քով պլիեայլ նուրբ ժողովելով՝ պատամա բութեան գրու անշաղող կամ ապարդիւն յառաջ կը տանէին։ Էլ մունիսին Հիշան իրն Աբդ-իւլ-Մելիքի (724—743) տանեն Ազոս Բագրատունի Վասունեան Հայոց պատրիկի իւն ընդունեաւ, իսկ Դամիթ ու Գրիգոր Մամիկոնեան եղաւը եւէմ արտարեցան թէկու եւ Էլ-Ալիքիդ Բ զոննը գերութեան եւ գարանց եւ ֆորոց ալ որ Ապարական հաստատուին, սակայն Մթուան իր ժամանակի հոհակ իրն Մոոլիմ սատիկանը զիւուիթ գլխատեց, իսկ Գրիգոր Մամամեծներէն ցանի մը նոր թէեւ իւր կողը շանհնքա եւ բարեւանդոյ մը Ազոս Բագրատուն վայ յարձնեցան կարին քիչ ժամանակէն կարին մեռու։ Արու-Թափառ ա-Մանուքը որ իւր եղօրը Ար-ու-Արքասի խալիքայթեան ժամանակէրն իր ոստիին ու Հայանան զայս եր շանհնքան անցան էր, Հայան իրն կահստանի ի Հայո զեկը, որ հարացահաջութեամբ ժողովուրդը շափազնց տուռապեցուց Նորէն Մամիկոնեանը՝ Հոս Արտաւագ, Հոս Մոուշէղի գժուհներու դլուին անցան, բայց Ամրուի զօրց բազմութեանէն յայթնեցան։ Ամրու Խալթու եւ Ամենի քայլէն Ազատակ կամ Համանի մը Ազու Եր (762 եւէ)։ Ասհակյ որդին Աշոս Բագրատունի պա ժամանակ հազարասկ կոյսակցաթեան գործին էր։ Էլ Մոոսափի ատենը բախանիդր Մամիկոնեանը՝ Հոս Իր գտնենք, որ մերթ իսհակ իրն երբահմի կողմէ Բաբանոյ գէմ կը պատերացի յԱրտապատան (833), եւ մերթ իրբեւ Յոնան բագրատուն թէնիքու կոյսր կոյսր կոյսր կը հասի Ավշինի դորոյ գէմ (833)։ Ըստ Հակոսաւին Մոկա իշխանը Միբար Բագրատունի Աշունեան

Հայոց ապայակառութեան պատիւն ունի եւ խալիքային պաշտպանաթիւնն ու բարձրհամաթիւնն առասութեանը կը վայելէ թուղթէմ բազմապատիկ զուարուութեանց ։ Ասոր որդին Ասհակ (իբր Հարիս Ամրատեան), Խարանի Ավշինի ձեռքը լոնձն մէջ գործ գործեց, կը բառի թէ որից Բագրատունի մը՝ Բագրատու կամ Բարզան Աշունեան պատրիկ իշխան Տօրօնոց, գտառի կեցան եւ նոյն իր գերեւած ըլլայ Բաբանոյ գէմ մըրքած անորչ պատրազմներու ժամանակ որոնց մէջ արդէն բառ բաւականի յայսին կերպվ յերեւան կ'ելէր արքական իշխանաթիւնն ու անկած աւելիք ։

Բարձրեւան այս Բագրատուոց վըսոյ ժուարութեան արժամի տեղիւութիւն մը կու տոյ, (Եղի, Պատ. Ա. էջ 388.) «Ամբոյ մէջ էկեղեցւոյն արժեկն երեք տարի եռը քար էնոր (իբր 348ին) քաղաքին բաժանենք ու ունեթիւն ինդրին համար քահանանկ իշխանութիւնն ու շատական Բագրատուոց (յն. Պաշրթաւու)։ Տարօնոյ տիրոջ, որ իւր ճշմարիս հաւատը ունանաւու է եւ Մոուշ քաղաքը կը նախ. Բագրատու քահանոյից իր երեք հազար շահու շնծայց, ասէք աս իւր երեքին լեռներուն ահամ դին քանախիթ մատէք փոյս պարբեւց ի շինուաթիւն Ամբոյ էկեղեցւոյն»։ — Այս ժամանակին ըսկէ Է Խոյթ-Սամասոց, Տարօնյ եւ Զապազ Հոյս բարձրաները ծածուած էին մեծամեծ ծառերով, այսպիսի ծառու հիմայ ալ կը գտնուին գենին, Զապազ ջզոյ եւ Բայսի շնծայլյը, իսկ Խոյթ-Սամասոց անտառներն անհետ եղած են եւ մնացած են միայն քանի մը սպրեմիթ թօսի, եւ բուռները՝ արտատեղի գարձած են։ Հիմայ Բագրատուուց վըսոյ աւելի բաներ պիտի լուներ։

(Հայունալիք)



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՑԱՐԱԿԻՐ ԲՈՒԾ Ո ԶԱ Լ Լ Ո Ւ Խ Ե Ե Ե
(Հայունալիք և Արէւ)

Այս Յառաջարաւան թեան անմիջապէս կը յաջորդէ բուն թշշկարան՝ բաժնուած երեսուն դիմու, որոնց ցանկը զետեղուած է Հատորին վախճանն այսպէս։

Ա. Յարագ մուցանողիկան նիւթոյ, եւ նախ առաջնու յազար արմանաց առ հասարակ։

Բ. Յարագ ընդունաց առ արմատոց, զոս ՚ի գործ անեւք ՚ի խոհմանոց։

Գ. Յարագ անանոց, որոնց վայ իրբեւ կերպու ՚ի գործ խոնեց։

Դ. Յարագ զորացուանու գեղորէից, որնէն կը լավագ։

Ե. Յարագ-սոսերնու օտակար գեղորէից։

Զ. Յարագ իթեւ գեղորէից, որոնց վշտրած մարմնը կը զարցնէ։

Է. Յարագ սրբանու գեղորէից։

Թ. Յաղագո բարակցնող դեղորէից,
Փ. Յաղագո բարակցնող դեղորէից, որոնք սա-
պոնի ու ունին։

Φθ. Βαρηκός ρωτικήν οπή την προτίμη στην περιοχή της Αστυνομίας της Καλαμάτας, η οποία διαχειρίζεται από την Επαρχιακή Αστυνομία της Μεσσηνίας.

ԺԴ. Յաղագս թանձրացնող դեղորէից;
ԺԴ. Յաղագս թթու ափամի դէմ զնող դեղո-
րէից:
ԺԵ. Յաղագս Փափամի Հակառակ սկսութեա:

Φ. Θωηλαριον αρχιεπισκοπη της Αγιας Μητροπολης Αθηνων

Գուղղ գեղորէից։
ԺԱՂԱՔՆ քըրտնշնող գեղորէից։
ԺԱՂԱՔՆ ջըվալթը աւելիշնող, և բացող
գեղորէից։

Ի. Յաղագս կանանց ամսովան պարտքերը վճառ
բել արևող գեղորէից:

ինքը շատուազ գեղորէից։
Ի Բ. Յաղագս թաւաքը առատացնող գեղորէից։
Ի Գ. Յաղագս փախեցնող գեղորէից։
Ի Դ. Յաղագս գեղորէից, որ կը թրմեցնեն եւ

Ի՞նչ հանդարտեն հետաէլիք, եւ սամանը շարժմանը՝
նկրը։

¶ १७. वालावा० श्वासेर० श्वेतस्तेवग्नो० तद्गृहीतः
१८. वालावा० क्षुद्रं हर्षे० क्षुद्रं गृहीतः
१९. वालावा० वानके० वालावा० वानके० वानके०
२०. वालावा० श्वेतावाप० क्षेत्रावान्हावः

Առողջապահական գասերու գեղցիկ

Հաւաքածյ մը կը կաղմէ այս ամէնքը, որք
այլիւ այլ հիւանդութեանց յատուկ պարզ եւ
ընտանի գեղերու կիւարիկութիւնները կը քա-
րողեն, անդապար կերակորներու յատու-
թիւնները կը բացառուին, երբեմն մեր ներքին
գործարանան մասին աշ անդամանցնական լաւ
ձանօթութիւններ տալով. օրով ամիսով ործն
աւելի մեծ շահեկանութիւն մը կը ստանայ:
Գալաքար մ'ունենալու համար դիտենք անոր
մէկ քանի դրուինները:

Առաջին դշտիը կը խօսի յորեններու
վրայ առհասարակ, կը թուէ այն յորենները
որոնցի հանուրոք հաց կ'ընեմք, եւ այն յորենները
որդ է առջի հայ հաց իշեալ աւալս զոր օրինակ,
հանո՞ր, ի՞ն, գո՞րծ, աբրացո՞ն, ի՞րեակ, ո՞րի՞ն եւայլն։
Ցորեններն իրեր տեսակ զգործին ունին կ'ըսէ,
սնուցանող, արինները անոցչնող, արինները
թանձրացնող, եւ կը իրաստ անոնց արգ անակը¹
տալ շիրմախէ բոժուածներու՝ որ միշտ ուժոյ
կը կարուին. լու յանձնարարութիւն՝ այսօր
մոցուած, որուն անել կը գործածուի գոյս-
նու-ըւը, զօր Օղուուինան կը յիշատակէ դ.
Գլուխ մեշ՝ մեծզններու կարգը. չև յիշեր
սակայն Օցե թէլէն, արդուույթիւն էուին, պա-
տուական միշեցուիշը որով եւ լու ապուր կը
պատրաստուի: Արդի մժշութեան մեջ պարզ

Դարբին խիստ գործածական դեղ մըն է կոկորդի հիւանդութիւններու, թէեւ օղուլլուխիւան կ'անդիտանայ:

Կրկորդ Գլուխը նուիրած է ընդեղէններու, որք են մեռ, բայց, չվ բայց, եւայլ:

“Ասոնք թանձր արիւնը բարակցնող են, կ’ըսէ,
եւ օդտակար են չոր բնութիւն ունեցող ան-
ձեսու : Բայսասին Համար կը ուսէ թէ “Ա-

ասորու ։ Ի բավկայիր չամար զլ գրւ թօս Ա-
լուրը խցյալերը կը ցրու եւ ո օձիկատին այսինքն
Եւ ընդհանուր աղէկ ե. ծաղիկին հոտը գլուխ կը

զարնէ, մինչեւ կաթված կը պատճառէ:, Նորութիւններ կարելի է համարել ասովք արդի կամ անհաջող է այս գործութիւնը կատարել:

թթշկութեան մէջ, որ բնաւ չի յիշուիր բակլան և երրորդ գլուխը, որ բաւական ընդարձակէ, կը գրաւէ 16—40 էցիերը. կը խօսի խառնա

ηξιννερπε եւ խոհանոցի մէջ գործածուած արմատներու վրայ՝ որը Հասարակօրէն ջըուռ են

կ'ըսէ, կակու զ եւ փոքր ինչ մածացիկ. լուծ կը
բռնեն, փոքր, ոմանք շաքարային անուշ աղին
տէս են, ոմնո՞ւ թռակեան առ ունեն, ոռով

զրցաթը կառաւացքնեն:, Ասոնք են միւսէւր
հէրուը, չոյքէ խորուը, ճանիդէը, շողիուը, իւ-

բաղի, և այլ, գերանի, ուրիշն, իւրաքանչ, բալ-
կիւրակ, յարուսի, մարտինի, դուռամ, արիւելու, իւրա-
պահ, ընկայու, աել, թափ, ալիւրապահ, դեկան:

ինձոք, առնյ, առըք, հաղբակ, մը, իսպան, աղիք, յանձնող, շաբանչի, ուն, գլուխելիյոց, եւայլն, որբ

Օգոստուսի ամենամեծ առաջնահանձնությունը կազմակերպվել է Արևադարձական աշխարհում՝ Եվրոպական ազգական ակադեմիայի կողմէ:

Օղութեանասա ասուց առ ք քաղաքաբան ասուց
օին կը գրէ Հետաքրքրական տողեր։ Առաջինին
համար կը գրէ, “Թթվոնիչը, (+ուշու+ուշուին)

թժու խոռ մի է համով, ասիրոպեակ կը քանա
եւ կերակուրով կուտենք եւ իրեւ գեղ դոր
կած ենք: Քաղցունին վատաշուներուն այս
մինք շարժութեալներուն աղէկ, որոնց բերան
միշտ կը հօտի աղըներուն, եւ լինտերուն
փառութենէ:

"Կարոսը" (Քենէվէն), համեմատոր եւ աղի աղցանը կը լայ, եւ արգանակը ջրվաթ բացոր է, եւ կուրծքը պալղամէն կազատէ:

"Ճակնդեղին (բանաբ), խոռը ծեծէ, թանձրաթան (լստ) ըրէ որ կակրղցնէ եւ ցրուէ

“**Ըօղաամը** (չալկո), ձերմակ է, իրբե
կերպառ քը կր գործած ներ, թթաւու տը՝ այսինք
թռաւ շնի կը ճեմ եւ շնորհած արխմակ
մեղող խաւասած ձերկարաւ չներլ տաւք, փողա
ցաւին այսինքն չիւնապին արէկ է:

⁶ Կաղամամբը, ջրու է իւ սահկաւ մածոցիկ,
ըսել է մանոցանող զօրութիւնը քիչ, կը բա-
րակնէն արիւնը, լստամծորվ պարլասմէն հիգատէ:
Ասոր ացիւըը (լուհուն Բարդաշտուն, աղջուը կո-
ղամամբ) տաքութիւնն կու աայ, ջրվածք բացօղ է,
այնափ որ անցոս թօքուղ կարուց բժշկնել:

“ բաղուկ, (Քո-Ետքու). ծաղկին հոտը
զըստարձալի է. ջիղերնուս օգտակար եւ. միտք
բացօյ :

“Թռողը, անուշ և արիւն մաքրող, թարմի
ծարաւո թիւնը կանեւ, չըրը արիւնը թանձրա-
ցնող է, : Այլ յորդորէ, որ զայս պատճենու-
ուցը վեւ-ը ուն որ իս-մենէլ-է և ւուշ-ութէ-
լուրէնին և իս-իշունէն, ու թիւնը ուսուր իս այս
ուղանեւը, անմեղ խրատ՝ զօր կարելի և այսօր
իսկ գործադրուել:

Հաղպատիք (Քենաչ Եղիշ-Եր) համար կը
դրէ՝ թթվու պտառ մի է զսւարձալի. սերեւը
լիդի զարություն, մարզոց, ծափաթ բարոց, երի-
կամեմբու եւ զուգուի ճամբարյախն Խոցերը մա-
րդոց, . եւ այս առիթի երիկապի անդամազնուու-
թիւնը կը ներէ արակէն.

“Նրիկամն այսինքն պէտքէլ կը՝ որպիսի միև
ըլլալը ամէնուու յայտնի է. ամէնդին երկու-
հատ աւնինք փորերնուս մէջ. մէկը ազ դին,
միւսը ձախ գնի. թէ պէտ մէկով ալ, եւ իրե-
քով ալ տեսած ունիմ. արինը միշտ ասոնց
մէջ կը շրջի, եւ կը զատիկ հոս իրան քշվաթը-
ու կը ճանապարհաւ կերթաց եւ կրեցգի քշվաթի
ամանինք մէջ. որ լի եղած պէտս, կարոյ չէ-
բաւը տանիչ, եւ կիսացնէ մեզ որ պարպինք.
Իս այս ինացումը չէ թէ միայն լիովինով կո-
տայ մեզ, այլ թէ որ քշվաթը իիստա ադի, իիստա
հծու ըլլանէ, աս զօրութիւններով կզացնէ
մեզ, եւ կը թշուէ որ քիչ ալ ըլլանէ, զայն
պարպինք: Թէ ճամբաններուն, թէ զրվաթի ա-
մանինք ձեւը, եւ ինչ ըլլալը, մարդակազմութենէ
տեսելիքանալու ես. այսինքն Աթենքեւ ըսած-
տեսելիքանալու ես. պատմութիւններուն որ գոյացնէն, որ գոյացնէն պատմութիւններուն է Վերէ-
ութիւններուն, բռնւ զրվաթին տեղն է. հոս կը
միաբանի բալանդակը, եւ աս լի ըլլալէն յետեւ-
անկարելի է որ պահնենք. Հարկ է որ դուրս
տանք:

Ի՞նչ բնական եւ լաւ նկարագրութիւնն,
որուն նման դեռ ուրիշներով լի է ամբողջ
գիւղը:

Հորրորդ Գլխոյն մէջ կը խօսի Անասնոց
միսերու վրայ, եւ այս առթիւ կը գրէ նաեւ
կաթին վրայ՝ ուրիշ մաս մը Կ'ընդորհնակեմ:

“**Լաբ**, կաթ (Հ-ուս): Կերած կերակուռներ-նուու քամունիսերն են: Կնիքն կամին աղէկը ան է, որ ըղունգիդ վրայ կամիլ մը. առնելու ըլլաս նէ, չիվազեր, ու համբ անուն է, եւ և աշաբը շաստ: Ծիծմար բանած ժամանակդ առ բանիս աղէկ մտադիր եփիր, որ կաթը, և տաղմար երկուուն ալ մէկ ժամանակի ըլլաս, որով հետեւ նոր կամիլ չըսու է, եւ Հինը թանձրը: Մանեսկարոցը յատկապէս ասանկ կամեր է, քանիդ նոր ծնած մարմինը տկաբ, մատղաչ, նշնպէս երակները խիստ մանտրը, եւ բարակ ըլլալուն համար, հարկ է՝ որ կաթն ալ թեթեւ, եւ ջոսո ըլլայ, որ կարօզ ըլլայ առ մանարը երակներուն մէջը մտնել, եւ ջոսո ըլլալուն համար հարկ է որ Թոյլ պահէ փորը, եւ մարքէ ողինենիրը: Շատ մայերի կան, որ առջի իրեւ, կամ շրո օրվան կաթը աղողը շնն ի տար, որիք երեւլ զայն վասակար, եւ աւեցըդ բան մը. գու հակառակի իրասակ եւ հասկցնք՝ թէ լատեսակն ստեղծուած գեղ մի է աս:

" Թանձն կաթին եղը, եւ խայմանին շատ է,
նշոնպէս պանիրը. եթէ միտքդ մնեցանել, եւ
ոժ տալ է նէ, աս կաթըն գործածէ. միայն թէ
հիւանդդ մարսելու կարօղ ըլլայ. այսպէս շուտ
կրեցցին, եւ արփենը կը ջատի, կանուչնայ:

"Հասարակ գործածած ած կամերը ասոնք են,
կնկան կաթ, կովա, ռշաբրի, էշու, այժի՞ ։ Ասի
ռշաբրին խայմափը շատ, յետոյ կովլնը, յետոյ
այժն, եւ ամենէն սակա կանանց, եւ ալ սա-
կա էշունը։
"Կարու գտատիքար է նիբրիդին, Ամեն-
ներուն. այսինքն յօդացաւութիւն անհցողնե-
րուն. ջրվաթի ճամբան գտնված ցաւերու-
մանաւանու պառէ։

Կաթի վրայ դրու ածներ շամ ունինք, բայց
վերսցրեալով կարելի է անոնց առաջինը հա-
մարիլ, օրուն հետ ու շագրութեան արժանի է

Եւ հետեւեալը զոր գրած է Օղուլլուխեան
Զուրի մասին նոյն գլխոյն մէջ :

"Մաքուրը, եւ **թեթեւը** հասարակօրէն
աղէկն է, ունկն կարծին, թէ անձեւն, ու
ձունին ջռւը ամէնէն աղէկն է բայց ամենուն
յասդի է, որ շաս ցաւը մեզ կը պատահին
ունէն, ատանք է նե ոնք առ եղան սեփանինեան:

կարող են անձրեւի ջրերուն մէջ գտնվելլ. թէ աղքիւրին, թէ հորին, թէ գեղերուն ջրերը աղէկ կը լասն. եթէ աեղելինին, եւ ճամբանենինին մաքրու են նէ: Կանի ջրերը սովորաբար լասաւակար են. որպէսիսեան չն շարժիր, եւ աեսակ աեսակ խոսիր կու սուսնին, եւ անհանդիսեան

ծնանին, եւ կը փթատին մէջը, ուստի վնասաւոր են, եւ փթատօծ չերմախսներ կը պատճառեն, ևթէ հարկաւ արագիսի ջուր մը գործածելու պարտաւոր ըլլաս նէ, առաջ զայս եփէ, քամէ, եւ թթու բան մը խառնէ հետոց, խնդրու լիմոն, քացար ու այնչափ դնես որ ջրիդ համը թթու ըլլայ, որ փառախի դէմ գնէ: Առողջ մարգս պաղ խետու է ջուրը բայց ամեն մարդ պարաւոր է զնիւր հորալ. Հոգնած, եւ քրթուղը պաղէն հնառու կենաւու է ջուրը կը մուռցանէ մարդու, եւ այս շատ կերպիւ կը հասատավի, դրակէս կան խոտեր, եւ սոխեր, որոնք սոսկ ջրով կաշէն, եւ կազրին: Զորով մացած, եւ քամլած պատառը կուլ կու տանիք. Չուրը՝ արիւնին հետ միարանիւրիվ, զայն կը բարակցրնէ, շըշանը համարձակ կը պահէ, կը մնայ խիստ մանտըը երակներուն մէջ, ու կառատացնէ քրտիկը, եւ ջովամը. եւ այլ ուրիշ ձամնաները բայց կը պահէ, կընչէ ծաբաւութիւնը. բերնին չորութիւն կառան: Թէ մեծը, թէ պղղիկը, խոհեմը, եւ անիոնիմը՝ գիշէ աս հարկաւորութիւնը, որ անուշ կամ համեմ՝ չըրցնու բան մը որ ուտենք, ջուր խմելու է. աս պատճառներով յայս կը լլայ քեզ՝ թէ ջուրը թժշկութեան մէջ որչափ հարկաւոր բան է, գրեթէ ամեն դեղը ջորով կու տանիք. եւ կարծեմ թէ շատ դեղ առանց ջուրի ընդունայն կը լլար: Արգանակները ջոր կընենք չերմախսները մարելու համար. եւ կը հրամայնեմ, որ առատ խմեն. առանց ջորի քիչ մը գարին կարող է արեքօք կրակը մարել ծարվութիւնը լլնչել...: Չորով կը լվացվնիք, որ մաքրվուիք. պաղ չուրը մարտին երեսը կը զարնենիք, որ արթնենայ, նյոյնէւս քթին արինըն կը խորէ. մանաւ անդ յանկարծակի զարնելու ըլլաս երեսը: Խնենքերը, եւ լուսուսները յանկարծակի ջուրը կը գտեն, որ բժշկվին. բայց կարծեսու զեղ մի է աս, ու շուտ մը ջրեն չի համելինէ, կարող են մէջը խիստավիլ: խոստակի, եւ փորէն եկած արիներ կորելու համար պաղ, եւ ստառու ջուրը կը դնեն փորին վայս մինչերով, կամ թրջած լաթով, բայց կարող է վնասաւոր ըլլալ աս դեղս, եւ անխորաքար գործածելու բան չէ, քաջ վարպետի գործք է: Պաղ ջրի մէջ կը լողանք. ջըն մէջ մտաղը հանկարտ թող չի մայ. այլ շարժի միշտ, որ տաքնայ, ըլլայ թէ արիններ պաղէն կայնին, եւ շըշանը մտարանայ: Խնացը ասէն, թէ տաք մարմնով ջուրը մտաւը որչափ վնասկար բան է թէ քալելէն ըլլայ: Թէ գինին ըլլայ ան տաքութիւնը, ապա պէտք է, որ հանգչին, եւ քրտինքնին պաղչիեւ- ցնեն. չէ նէ կարօղ են շատ կերպ ցաւեր ըստանալ: Անդ լիսացիք, եւ բուսները նոր ծնած տղան սառած ջրով կը լիսանան, այն միաբոլ, որ պաղին սովորեցնեն, դիմանալու համար: Անսոնին եւ վայրենի սովորութիւնն է: որովհե- տեւ շատ աղաք կը մունին պապէս:

Ուրաք լու գրաւած է այս նորութիւն մը զայս ես կը համարիմ, երբ կը քրտամը թէ Օղուլլուխեանի յայտնած գաղափարներէն շա- տերը պյօր գեռ կը տիրապետին: Ցաւերու մայրն օդին մէջ կը գնէ Օղուլլուխեան, բաց- օդայ ջուրերն աղտոտ կը համարի, եւ անոնց մէջ կարող են գտնուիլ, կըսէ, շատերու միջն- ութը: Տարբեր բան կը քարոյէ արդի բժշկու- թիւնը: Օղուլլուխեանի գրած ցաւերու սկրզ- ները, ասութիւնը մասնաւոր ուշագրութիւնն կը գրաւէ. չեմ վարակիր նցինանշն զայն համարիլ, „les germes des maladies“ ասու- թեանը քրդ գիտական բժշկներ կը գործածեն այսմ, ենւ է հրանդութեան մը պատճառները քննած ատեն: Շատ հիւանդութեանց ցերմե- նը, ըստ Օղուլլուխեանի միջները ջուրին մէջ կը համարին, որոն համար իրատ կու ան եռացընել ջուրը գործածելէ առաջ, որպէս զի այն ցերմեկն ունեանան, միջները ջնջուն, եւ ջուրն աղտա ըլլայ մեւէ ախտաբեր յատ- կութենեն, ինչպէս կը յանձնարարէ եւ մերս Օղուլլուխեան:

Քարառուժական գեղեցիկ գլուխ մըն է այս գրաւածը, զըր Օղուլլուխեանի բժշկական կա- րուրութեան մէջ պատիհ մը համարելով, կը յանձնամբ մերանոնց ուշագրութեան, զի արդի բժշկութեան մէջ գեռ գործածակն են անոր շատ պատուեները, եւ պյօր, իրաւ, առանց քրց չկայ բժշկութիւն:

Զեմ ուղեր գրել հոս այն նոյնը, որոյնը, ինչն սինու բարուցնոյն լուներցնոյն, որոնցնոյն եւայն գեղերը, որք ն՞ էն մինչ նո՞ դուկա- ները կը գրուն. Կընդօրինակեմ միայն նո՞նի մասին գրածը, որ նո՞ զինուն գրեթէ բոլոն- գակ նիմին է:

“Երեսութեան. անդիկ. մէկոյ, Առջի ուժը սողումնին հակառակ է առ մաքուր միման մնաց մը, եփէ լիսրա մը ջորվ, իսինել ուռ առ ջուրը, որ կը համէ սողումնեները: Ա գե- ղիս վրայ ծիծաղովներ կան, որովհետեւ կը տեսնեն որ միշտ կը մնայ նոյնը, ոչ համ մը կու տայ ջրին, ոչ հոտ մը: Բայց դու գործածէ զաս: քանզի ես ասոր օգուար տեսեր եմ եր-

բեմ: Ճիվան պարզ կը խմբնելիք ըլքուի հ-րդ,
կամ ողբեմ՝ ինչ անւանեալ ցաւին. որ ժամա-
նակ ասկիք կորորփի, կամ մեկ մասը մէկալին
մէջ կանցնի. այնպէս՝ որ հարիւառոսապէս օլուսին
ծակը կը գոյցիք, եւ ազըն կարոջ չըլլար առաջ
իրթալ. ժիշտն ան ցաւիս առաջ կու տակը, որ
իր ծանրապէիւնով կարենայ ազըն վար քըշել,
եւ ձամարյա բանայ: Մշշա գործածւեր է եւ կը
գործածիք այս կերպով. մասց ամենայն ինչ
փորձելին ետեւ զամ պէտք է բնել:

Մնդիկը օգտակար է հպարփառով կոչված
ցաւին, որ է չուրին վախր, քանդի հորթօ՞ ջուր
ըսել է, և ամենայն ինչ որ կը նմանի ջուրի.
ինչպէս ձամի, հայլին, իսկ թէլու վախ ըսել է:
Աս ցաւը կատղած անառաններու խածնելն
կը պատահի. թէպէս բարեխանութեա կեն-
դանիք գծարաւ կը կարտին. եւ են այսչափ
տարաւում մէշ՝ միայն մէկ հիւանդ մը անեցաց
աս ցաւով: Իսկ Վիշնայ գրիմէն միշո կը
գտնելիք. եւ Հարկ չէ՞ որ կատղածը միայն շուն
ըլլայ. Հապա՞ կատուն, և այլ ուրիշ կենդա-
նիք ալ կրնան աս ցաւը մեզ տալ խածնելով:
Աս ցաւը ունեցողը կարօց չէ ջուրը կաւ տալ,
եւ կը բարդիք հէվալէյէ չուրի նման բան մը
տեսնելով, աս ցաւին դէմ առատ գործածելու
է մնդիկը, որ փութով ըսկիսին թուքերը վա-
ղել, եւ բարակնալ արիսին թանձութիւնը.
Եւ թուքերով՝ ցաւին վասակիր սերմը գուրս
արթիք: Եւ որդածելու բան է. մէկատ
աւազ մէծ, եւ վասնգաւոր ըլլալուն՝ միւս ինչը
կարօց է օգտակար ըլլալուն, ամէնն ալ զգու-
ութեամբ ի գործ ածելու է, կարեւմ թէ ըստ
ժամանակին եւ փութով գործածես նէ՝ ան-
սախ դեղ մի է:

"Ծնգիկը օգտակար է գրեթէ ամեն հին,
եւ խիստ ցաւերու սրաձայնի, եւ այլ որիշ
ուսերու, որնց հիմք քրեւնին է. մէջքի թու-
ղթեան եւն. չափին հշառքը կրցունէ քեզ
ցաւին մէծաթիւնը, եւ գործիդր բարի վերջու-
թափօղը՝ հարկ է, որ ապաւթիւն չանեաց: "

Արդի բժշկութեան մէջ առդիք մասին
գրաւածներէն ինչ տարբերաթիւն անին վի-
րայցքալ տողեզը: Օդուղուման իւր գրաւ-
թեան մէջ գեղ թուելով անդկի այլեւայլ
գրաւածներն եւ գրծօածութեան չափեամ, անոր
վասներու մասին իւր գրե չետեւեալը՝ որ
ո՞ւ միայն իւր բժշկական հմտաթեան գրաւա-
ծան մընէ է, այլ եւ երկպատճեայ փրաւառու-
թեանն ալ մեծ միշտասմարան մը: «Եթանդ
ողդիին օգտանենրը քիչ մի այ տեսնանը վաս-

Ները, կը ժողովին մէկ կողմէն, եւ կը հաստատա-
լի անդ, մանաւանդ զնախներու, եւ ոսկոր-
ներու մէջ, եւ կարգելէ շատ անգամ անդամոց
շարժմունքը, կը դողան միշտ խեղճերը, գլխու-
ականչի, աչքի մշանչնաւոր ցաւի տէր կրլան-
ես իմ կողմաննես Հակառակ էր միշտ, եւ եմ
մինչեւ ցայսօր մտիկը գործեածելու թքերը
վագսնելու չափով, յաղթեցի շատ անգամ
մեծամեծ ցաւեր առանց պյառ, որին եւ գործ-
ածեցի պյառակ, որչափ որ բառ էր հրանդիս
տանձնը բարինները բարակցնելուն. եւ եւսոյ
ցաւին սերմիլ լուծմանքով չնշեցի... իբրև մեծ
գեղ համարեցի մանիկը. եւ հշմարիս հարկաւոր
ինչ է, բայց առաջ պէտք է, եւ պարտք է, որ
փորձես ամեն ուրիշ գեղեցր՝ ըցաւը յաղթե-
լու. եւ ասոնք բուժ ըլլալէն ետեւ՝ գործածէ
զայս. քանին մէկ խօսով՝ գեղ է, եւ ըստնա-
ցինօք է, բայց կը ըստնացին մէկ ցաւը, եւ կը
հնարի նորը, կը մնան միշտ ակար քանին մը
անգամ գործածողները, որով առանց կարծիքի
ուղիսայ, կամ վերէմ ըլլալէն առաջ կը մնան
գերեզմանը!*

Հին բժշկի մը գրչին արդիւնք են ասանք,
Կասարեալ բժշկի մը խրատականը՝ որ ոչ այլ
ինչ կը պատռիրէ, բայց՝ խոհնմութիւն եւ
ուշառութիւն։

Ա'արժէ կարդալ եւ հետեւեալը՝ զոր իէ՞

“Խաշխաշ ծաղկին քամուկն է արեւէն պնտացած. ռետինոտ, եւ տաք համով. գշնը

կը հալի ջրին մէջ, բայց ալ դիւրին, եւ հաւատուր օվին մէջ, եւ աս ջրի մէջ հալածէն՝ ալ զօրեա է: Ավեսնին ուժն թմրեցնող է, եւ քըռն արուց, հեւաբչյի շարունակներին նստեցնող, անտօրումին, եւ եգիպտասնին աղին է: Հունակերը աս թմրեցնոց ուժը շրջնին ամեն նսենքն. բայց կանուզըննեն, եւ կը մուտցանեն. կընենք ասոնց պալիսէնքն ինչպէս նուշին, կամ պաշկեցնոց հունակերն. եգիպտացիք պինգև յուտեն առասպէս: Աֆինը ունի աս թմրեցնոց ուժը յատկապէս: Եւ ոչ թէ առցցազ ըլլալսն, եւ շըջնոր աւելցնելուն պատճառաւ. գրագու գիլին, եւ ընդուն երակները սովորութեք բարակ լը ըլլալով՝ կը ճզննի ըլլեզ եւ գուն կը պատճառան: Քանզի այդպէս ըլլար նե, հարկ ըր որ ամեն արիշ համեղները, եւ տաքցնող ները քոն սերեին, որոն հակառակ ներգործիւնը ունի: Կը տեսնենք: Աֆինը՝ կու տանիք որ իւրանինս մեծ ցաւմը շրտանայ, միայն միշտ որեածողը չի բռնիր. բնաւ չեկործածողին

բան է կես ցորեն, կամ ցորեն մը, եւ ալ
աւելի, մինչեւ թմրութիւն տայ, եւ քուն բերէ
հարկաւոր ժամանակը Աւմբը ժամ կը դիմա-
նայ ուժը, եւ ոչ աւելի. եւ յետայ նորէն տալու
է, թէ որ հարկաւոր է ուժը: Եթևեր եմ երբեմն
գործով, որ իրիկվնէ տրւած ափինսն առաւ-
ստանց լիմսինը ևս տրւեր է հիւանդը,
թեպէտ մնըը Հանդիսան անցեցը է գիշերը.
Կը Հսատաւէտ աս, որ թմրուցներ մըսն ափի-
նին հուր բաւական է, եւ սխալ է անոնց
միտքը, որուի կը ջանան Հսատաւէտը, թէ
ափինսն թմրիցնոյ ուժը երակիւրուն մէջը
Հսանենը, եւ զարդարունիով արիւները եւ
շըճանը աւելցնենը, կը փոթացնէ, որ այսպէտ
ըլլիցը արիւնին ծանրութիւնէ թմրի, եւ քիշ-
նան զգ պատթիւնները:

“Ը Ծիծնին սակաւուր միրս կու տայ մարդուս,
եւ կը կըսքի վախը, ու Կոտրիմութիւն մը կու
տայ, որ չիմանան ձեռաշէն, եւ ձեռաշէն
գործիններէն, շատ մարզվ, եւ շատ բանի կը
գործիննենք աֆիճնք:

"გაიცმელ იქ თანხ ძლი ჰასთათა ხ., ხო ჯე-
გარძებრ, აფხის თავს მარჩ ჯე, იყიდვსნოს
ჸრანიტეტ მექანულ პაროლ გელლარ ფხელ ჰას-
კრძნულ მზ ათებოდ ისეს გავს თუნ მწ, ხო
სტანიტერ გასას სტანიტ რევე კე შავ სტანი, ხო
ჩერქეს ჭელებულ ასაცეს კე ჟასთასის ჸა-
ვერ, ჟორგებრ ავალლამის ტე ცლალის ჸასმრ.
ხო მზ აფხისონ მოქმედნოს, ხო ფათებრ თავ
ჸავეც. ჸარებ ჯ იყ ავალლამის შავ სტანი, ხო
გარეარე ჸრანიტ:

" Ի կիրիմն քնացողին ափինը չվայլէր .
Նշովկս տկար շըանի, պաղ եւ զուռ բնու-
թեան. եւ առանց պատճառաւ գործածելու
դեղ չէ. քանզի վեա մի ալ չիսպասի՞ն նէ,
աս աւաւական է որ կը մըմբցէ մեզ, կը տկա-
րանայ միտքելինս, կը թուշայ մարմննս, եւ
գգուշանալու. է միշտ, որոնց պարագն է: Ենիծ-
առարեր առանց պատճառի չի տան տպայոց
թիրեաք, կամ պղ որիչ աս ուժով բան, որ
միշտ կընեն բազուկը իրենց հանգստեան պատ-
ճառաւ. քանզի կը տկարանն տղաքը. եւ
մենան նէ՛ սրամիս չեն բլար:

Նմանօրինակ գեղեցիկ պատուեներ չեն
պակսիր ամբողջ Տատորին մեջ, երկար կ'ըլլար
յիշել հոս այն ամենքը՝ որը Օդուլուսիանի
Ճարտարութեան, բժշկական հմտութեան յայտ
արար գեղեցիկ դասեր են առողջապահական,
եւ կարող են այսօր իսկ խորհրդատու մեզ
ըլլար, թէեւ այժմեան գիտական պահանջից եւ

Ղարդապետութեանց Հակառակ բաներ ալ կը
պարունակին:

“Օդը ինչ բնութեամբ որ ամեն գտատի
յատուկ է, Կարող է աչ առողջ կամ վնասակար
ըլլալ ըստ տարւան եղանակին. քանզի ամառ-
նային տաքը կը մաքրէ ան օդը՝ որ թաց է, եւ
ձեմուր կը թրչէ ան օդը՝ որ չըր է. Նոյնպէս ալ
գտարունը, եւ աշակեր առաս անձրեսով կը
պայշչեցնեն ըստ օդը, եւ վնասակար կը լաս-
թաց երկիրներուն. եւ ասկէ յայսնի թէ թէ
տարւան փոփոխութիւնը կը փոխէ օդը, բայց
երկնան չըքչեցն այսպիսի փոփոխութիւնը, այն-
չափ յայսնի չըլլար, ինչպէս կը լայնի փոփ-
խութիւնը, բայց տարրեր ցաւերու հիմն կը լայ. որոնք տարւան եղանակին ցաւերը կրավին.
Քանզի չըբամխտները կը պատահին ձմեռը,
մելամաղձու չըբամխտները՝ ամսոր. պազ, եւ
պայլամոն չըբամխտները գտարունը, եւ աշակեր:
Ասոնցնէ կը հետաքի, թէ բժշկին ինչպէս հար-
կաւոր բան է ո՞ր գտներած երկրներն օդին միոք-
քնէ ու. ամեն տարւան նցյա աւելին ինչպէս հարկաւուները
յայսնի առնէ, եւ այսպէս մեծ զիրութիւն
կունենայ թէ արևետին, եւ թէ հիւանդաց
օգտառ թէ անը:

Կը մենք քիչ ակնը վերցրաբեալ առ
զերով աւարտելն ետեւ. Օղալուսինան հա-
տորին վերջը կը զրէ իւր ամրող գործին մէջ
գործածուած բառուած եւ ինքանուած բառե-
րն, ինչպէս նաև հիւանդառթանց անձններու-
պյուստեական 8ուշակը՝ որ կը դրաւէ հատո-
րին 263—275 էկնրու:

բժշկական ստուերո գեղեցիկ հաւաքա-
ծոյ մըն է պա Տուցակը. օջուու (Երլան ճըխ,
Erysipèle); սրանչ զուսուու (circulation du sang);
իշուն ովոց կամ ողոքմ թյ (occlusion intesti-
nale); խոյշ-դան (լափա, cataplasme); բրի-
նան (infusé); անդրէիձ (ըսոսփա, rupia);
ուսպն (փէլթէ). իներու (իս հաւ ձարհե),
ստուերն առաջին անգամ է որ հս կը կարգաց.
Հ. Մանուկը Քայլունաց ու թութեան և Ա-
րուեստի Խաւաքանին մէջ չեմ գտնար զա-
նանք, ինչպէս նաեւ բուուէ (փոթթուքալ
orange); բայումի (քաշը ք օժուու cochlearia);
ծաղաւուրիք (օջուութի մնիսա); Վերտիշ-
(ըւլլը սիլլէ bugloss); սրայուրմա (քրաւ-
էք պիս imperatoria radix); ին-կարմա (պ շա-
բէքիս garance, rubia); բուումի (քրաւարըն ս

cinchina, quinquina); և դուրեւ (շիւտամ, lavandula); լողուրեածողի (թէնէրչէւէյի alkekengi); վառ և վառուն (էլիֆաթու scopolendrium officinale); լոռէու (assafoetida); պու (սարմուսաք օթու, alliaire) բուսաբանական բառերը, որոնք բաց ի բազուկ եւ և անդեղէն, և Ալիջանի հայրուսակին մէջն ալ բոլորին անյշխառակ են գժրախտաբար:

Կ'երեւի թէ նվազ բդյանէն 5—600 օրինակ մը տպուած է ժամանակին, ուրիշ 200 հատը Օզուլլուխեան կը պահանջէ պահել. սակայն այսօր Հայուսագիւս հատոր մըն է թէեւ շատ առներու մէջ կը պատահիմ անոր:

Բաց ի սոյն երկարութենեան, տասնակ՝ որ Օզուլլուխեան անի թրիշ աշխատաթիւն մ'աւելի ընդարձակ լատիներէն գրուած եւ աւարտած յամ 1783. Pathologia Ալիութեանին մակագրութեալի: Ըստ գործ բաղկացած է եղել երկու հատոր, որոց առաջնյան խորագիրն է՝ De Natura Morborum Յանդէ բնաւթեան ախորի, իսկ երկրորդինը՝ Symptomatologia Ալիութեան բնաւթեան, ինչպէս կը զիկուցաներ և բարսեղ լ. Արգիխեան. անշարժ Օզուլլուխեան ասոր Հայերէնն ալ պատրաստելու ջանքն ունեցաւ. Բայց չէ գիտութիւն թէ ուրեւ:

Ասնցմէ զատ զեռ ուրիշ աշխատասիրութիւններ ընձեռնել կը խոսանայ Օզուլլուխեան իր նամակին վերը, մասնաւոն նվազ բդյան բանակ անեցաց, ուրիշ աշխատասիրութիւններ չառայրաբանեթեան մէջ, սակայն ներէ ժամանակ անեցաց, ուրիշ, եւ՝ «եթէ կարող չըլլամ իստումոնիք կատարելու, մարսափր ըսէք զիս, խօսելն՝ յարելով, որմէ եզրակացութել լիսեմ», թէ 1806ին ները բաւական ծեր ըլլալու էր, այսինքն՝ գոնէ 60 տարեկան, համարելով՝ որ ծննդեան թուականն էր 1746:

Ներէ ընդունիք, որ Օզուլլուխեան բժիշկ կրցաւ ապրիլ մինչեւ 70 կամ 72 տարի, վախճանած կ'ըլլայ 1815—1818 թուականներուն:

Ցաւալի է, որ չեցաց գտնալ պատկերն այս բժշկին, որ՝ Համալսարանական հայ բժիշկներու անդրանիկներէն, ոչ նուազ մէծ փառք է վիրջն եւ ներկայ դարուս տօհմային բժշշկական պատմութեան:

Զեմք կարծեր որ եղած ըլլայ նա արտօնի բժիշկ. ժողովրեան մէջ զարդացած բժիշկ մըն էր եւ ժողովրդեան մէջ համբաւուած. ժողովրդական բժշկները մայիս կինան ժամա-

նակ ունենալ ժողովրդեան համար մտածելու. ժողովրդեան համար զրելու արգունի բժիշկ մը չէր կրնար ընդարձակ Ալիութեանին մը յօրինել եւ համբերութիւն ունենալ ունի բժշկութեանի պէս գիրք մ'ընծայելու իւր ազգին:

Դժբախտաբար տեղեակ չեմ բնաւ անոր կ'ենաց բորբ մանրամասնութեանց. ինչ գործառնութիւններ ունեցաւ արդեզք ազգ այսին շըշանի մէջ. ամենանցանց էր, ուներ զաւակ, թէեւ գիտեմ որ հին ատենը բժշկը շատ կանուխ կ'ամունանար, եւ կը գտնուին այսօր և. Պոլսց մէջ ընտանիներ՝ «Օզուլլուխեան, մականումին»*: Բայց իւր ամենամծ իշխատակն է նվազ բդյանը զրոց հրապարակ հանեց, ոչ թէ մարացած նիթեր իրարու քոյլ շարելը, ինչպէս կ'ընեն այսօր մեր այլ իւր ամենական փորձառութեան եւ հօն հմտութեան արդինեն երկար տարիներ զրի առնելով. բայց ին մէծ գործ մըն է այն, առողջապահական, գարմանաբանական, բուսաբանական, կենուանաբանական եւ անդամազնական լու զասագիրը մըն է. Հայ մամուն ասկէ յառաջ նման օրինակ գործ մըն ծնած չէ. Դարսու հայ բժշկական Մատենագրութեան մէծ պատիւն է այն, եւ այսօր Տոքթ. Յովլակիմ Օզուլլուխեանի բժշկական ասպարեզին ճշմարիս «Գաբինն», ինչպէս անուանած է ինքն իւր նամակին մէջ:

Տ. Ա. Ա. Ա. Մ. ԹՈՐՈՂՈՎՍՅԱՆ



ՊԱՑՄԱԿԱՆ

ԱՐԵՒՐԻ ԽՈՇՈՑ ՄԱՅՈՒՆ

Աւումական թերթից Յունուար ամսաթուղն մէջ Արևորդուց մասին Հետաքրքրական դուռած մը զիտեղուած էր զրի գրիգոր Վան-

* Անուշա աստր եղբայրն էր Էնորք Օզուլլութեան, 1807—9 տարիներու մէջ և. Պոլսց անցից պատութիւններ զրած է. «Ալիպատութիւնն որպատութիւն միւլիսին ի Պր. Գլորգէ Օզուլլութեանց Յունուար ի Պր. Գլորգէ Օզուլլութեան յանալարանին մէջ կը կարողանաւ «սաման նաև ընեն թէ ու իմ մամնական մէջ պատահեցաւ շուրջ օսմնեան տէրութեան Թաղաւրաց միւլիսին բան մէ... ամենու ի վրա մարդեւն, ուրոց շատը պէս ի ու եւ Օզուլլութեան նուսան հերզու այս տեսան ապագնեցը ալ ուրիշներն ուղարկութիւններ կ'են ապաւի որովներն զուրվեաց զարպիսներէն մէջ ծիր օղուց շէլիւանին զրօքին տառապութեան մէջ, ապաւի օրինակազմութեան. Ասկէ զգ զանոն երկու օղինակ մին (Ալինն.) մասնապարանը, թ. 217 և 471:

* Տ. Ա. Ա. Ա. Մ. ԹՈՐՈՂՈՎՍՅԱՆ, Ամսաթի 1806, էջ 4.